

և ասոնց շուքը իր դաշտերուն վրայ զարնելով մութ բծեր կը ձեացընէ որ արեւուն լուսոյն զարնուածքին համեմատ կը փոփոխին . և լուսաւոր ըսկաւառակին եզերքը որ դիտես՝ աս լեռներուն պատճառաւ ակռայակռայ կ'երենայ : Այսոնց շուքն է պատճառը որ լուսնին վրայ տեղ տեղ խոռոչներ կ'երենան երկրիս վրայի ձօրերուն ու վչերուն նման : Առաջին վրայ հրաբուխի երեսոյթներ ալ տեսնուած է . աս երեսոյթներուն երեւելին Հերշէին տեսածն է , որ երկու գիշեր վրայէ վրայ դիտելով տեսեր է որ լուսնին հիւսիսային արևելեան կողմը եղին ըստուած բծին քով սաստիկ կը բռնկէր բորբոքած հրաբուխի պէս . բռնկած միջոցին տրամագիծն էր իրեք անգղիական մղոնէն աւելի : Ուրիշներն ալ մութ կողմը սաստիկ լոյս մը տեսեր են , և կ'ըսեն թէ հրաբուխի բռնկելէն առաջ եկած է : Ուրիշներ հրաբուխներէ առաջ կուգան նաելուսնին վրայ երեցած բծերուն փոփոխութիւնները :

Այսպէս կը կարծուի թէ լուսնին բոլորտիքը ոչ ամա կայ և ոչ գոլոշի , որոնց մէ անձրե ձեանայ . վասն զի թէ որ ամպ ու գոլոշի ըլլար՝ երթեմն լուսնին ամբողջ կամ մէկ մասը պիտի ծածկուէր . ուր ընդ հակառակն կը տեսնենք որ լուսինը միշտ պայծառ կ'երենայ նաեւ ան ատեն՝ որ մեր մթնոլորտը միգապատ է : Իսկ Հեւելիոս շատ անգամ տեսեր է որ մէկ գիշերուան մէջ մի և նոյն դիտակով վեցերորդ ու եօթներորդ կարգի աստղերը աւելի պայծառ կը տեսնուին քան թէ լուսինն ու իրեն բծերը . ասկէ շատ աստղաբաշխներ ուզեր են հետեւանք հանել թէ որովհետեւ աս երեսոյթը ոչ մեր մթնոլորտէն կը կախուի , ոչ դիտակէն , ոչ լուսնէն և ոչ դիտողին աջեէն , ուրեմն լուսնին բոլորտիքը մթնոլորտի պէս բան մը կայ :

Դերմանացի մէկ քանի աստղաբաշխներ ալ աղէկ քննուիներ ընելով

կը հաստատեն՝ թէ լուսինն ալ մթնութրտ մը ունի , բայց երկրիս մթնութրտին պէս թանձր չէ :

Առաջնի երեսոյթներուն վրայ ընդհանրապէս այսչափ խօսելէն ետքը , մէկալյատկութեցը վրայ սւրիշ անգամ խօսելու առիթ կ'ունենանք :

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Վիշտունք երիբագործութեան :

Զ.

Հողին աղբեցութիւնը բուսաց կը ա :

Հ. Հեսակ տեսակ հողերը բուսոց վրայ ինչ ազդեցութիւն ունին .

Պ. Հողերը բուսոց սննդաբար հիւթը կը պահէն ու զանոնք ամուր կը բռնեն , և իրենց զանազան յատկութիւններուն բոյսերուն փոփոխութեանցը պատճառ կ'ըլլան : Հողերուն դրսի կամ բնական յատկութիւնները կը սեպուին իրենց մասնիկներուն խոշորութիւնն ու ձեր , գոյնը , կէսօր ատեն տաքնալը , գիշեր ատեն պաղելը , խոնաւութիւնն պահէլը կամ շուտով չորնալը , ևն :

Ա. յատկութիւններէն առաջ կուգայ նիւթական պաղաբերութիւնն ըստուածը , և բոյսը ասոնց մղով կ'աձի ու կը մեծնայ : Իայց բուսոց ու կենդանեաց փուութիւնները և քանի մը տեսակ աղեր ալ երկրին պտղաբերութիւն կուտան , ուստի կ'ըսուին գիտական պաղաբերութիւնն . և աս երկու տեսակն ալ ամենահարկաւոր են :

Հ. Հողի մը յատկութիւնները ինչ պէս կը ձանցուին .

Պ. Ամէն բոյս նոյն հողին մէջ առաջ չգար . ըսելէ թէ ամէն հող ալ ամէն բոյսի յարմար չէ . ուստի երթոր ընդարձակ երկիր մը մէկ տեսակ բոյս

խիստ շատ բուսեր է , ասկէ կրնանք իմանալ թէ ան երկրի հողին մէջ ան բոյսին յարմար նիւթ կայ . անոր համար բոյս մը տնկելէն առաջ պէտք է նայիլ թէ արդեօք ան հողին յարմար է թէ չէ :

Հ . Հողի մը բաղադրութիւնը և երկրին աղէկ կամ գէշ ըլլալը ի՞նչ կերպով կ'իմացուի .

Պ . Ծնական ու քիմիական լուծմամբ , այսինքն հողին բաղադրիչ նիւթերը մէկմէկէ զատելով . աս գործողութիւնս ընելու համար քիչ մը բնաբանութիւն բարձրացնելու համար քիչ մը բնաբանութիւն ալ բնալուծութիւն գիտնալու է : Խակ երկրագործները վարուցանի երկրի մը աղէկութիւնը կը ճանչնան մէկ քանի պարզ կանոններով . այսինքն վարուցանի յարմար երկիրը քանի որ նոր հերկուած է՝ զով կ'ըլլայ ու աղէկ հոտ մը կ'ունենայ . ձեռքով խառնած ատենդ մատուցներուդ սաստիկ չկըպշիր . քանի որ չոր է՝ մատով ճզմելու կամ կլորտըկելու ատենդ բոլորովին չմիանար . ջուրը խիստ երկայն ատեն չպահեր ու խիստ շուտով ալ չկորսընցըներ . Ծակ որ հող մը աս յատկութիւններս ունենայ , ըսել է թէ կաւն ու աւազը հաւասար են ու բաւական փտութիւն կայ մէջը : Պաղ հողերը կաւոտ կ'ըլլան . ասոնք ջուրը կամաց կամաց կը ծծեն , բայց երկայն ատեն կը պահեն . երբոր թրջուին՝ մէկէն կըպշուն զանգուած մը կ'ըլլան . չորնալնուն պէս կը կարծրանան , կը ճաթըռտին , ու բունծերն ալ դժուար կը փըռին : Չորենն ու խոտը շատ աղէկ առաջ կուգան աս հողուն մէջ բայց հերկելու ժամանակ գործիքները դիւրաւ չեն բանիր մէջը և կը կոտրին ալ անոր համար ծախքն ալ շատ է :

Ծակ թէ կամ տաք հողերուն մեծ մասը աւազ է , ուստի ջուրը մաղի պէս ասոնց մէջէն կ'անցնի և շուտ կը ցամքին . ամառը երբոր երաշտ ու սաստիկ տաք ըլլայ՝ բոյսերը կ'այրին ու երկիրը մերկ կը մնայ : Այս տեսակ հողերը դիւրաւ կը հերկուին , բայց

քիչ բերք կը բերեն , և աւելի ծառու անտառ տնկելու կու գան քան թէ վարուցանի :

Բամբակին պարմութիւնը և համեստիւնը :

Իւսբակ բոյսը կամ բամբակե . նին՝ մոլոշի ցեղէ սեպուած բոյս մըն է , որ շատ տեսակ կ'ըլլայ : Կրեթէ ամէն տեսակն ալ աւելի տաք երկիրներ կը բուսնի , բայց ամէնն ալ նոյն պէս աղէկ ու ազնիւ չեն . հասարակ տեսակները կը բուսնին Քալապրիա , Աիկիլիա , Ալթա , Ասիայի շատ կողմերը , Ագիպտոս և այլն : Ոմանք կ'ըսեն թէ բամբակի բոյսը բուն Արգիպտոսի վերի կողմերէն եկած է , ոմանք թէ Արաբիայէն , ոմանք ալ թէ Հնդկաստանէն . աս երրորդ կարծիքը աւելի հաւանական է : Ամերիկայի գտնուած ատենը երբոր Ապանիացիք Աեքսիկոյ առին՝ Անթեզումաթագաւորը ու իրեն ընտանիքը բարակ բամբակէ զգեստ հագած էին . ասով կ'իմացուի թէ բամբակենին Ամերիկայ ալ կը բուսնի եղէր :

Արոդոտոս կը պատմէ թէ Հնդկաստանի մէջ ծառեր կան որ բրդէն բարակ ու աւելի ազնիւ նիւթ մը կը բերեն , որ անշուշտ բամբակն է . և ինչպէս որ կ'երկենայ՝ հիներուն բեհեղ ըսածն ալ տեսակ մը ազնիւ բամբակէ լաթ էր որ Հնդկաստանէն կը բերէին . իսկ բամբակէ թուղթ շինելը հազարաւոր տարի առաջ կայ եղեր Ճափոնի ու Չինու երկիրները : Անձին գարու ատենները Հնդկաստանէն կը բերուէին բամբակէ լաթերը Խւրոպա՝ Անետկեցւոց ու Ճենովացւոց ձեռքովը :

Բամբակենին Աւրոպա մտցընողները Աւրիփտանացիք եղան որ իրենց տիրապետութեան ատեն Ապանիա ու Աիկիլիա բամբակին հունտը ցանել